

ՀԱՆԴԵՍ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ

ԴԱՇՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՊԵՐԼԻՒՆԻ

ՅԱՆՈՒՅ ԱՍՏՈԽԹՈՅ ԱՄԵՆԱԿԱՎՈՒՆ
 Վեհափառ Թագուհին Անդղիոյ, կայ-
 սրուհի Հնդկաց . վեհ . կայսրն Աւա-
 տրիոյ, Թագաւոր Հունգարիոյ . Նախա-
 գահն Գաղղիական Հասարակապետու-
 թեան . վեհ . կայսրն Գերմանիոյ և Թա-
 գաւոր Բրուսիոյ . վեհ . Թագաւորն ի-
 տալիոյ . վեհ . կայսրն ամենայն Բու-
 սիոյ . վեհ . կայսրն Օսմանեանց . բաղ-
 ձալով կարգադրել երոպական բարե-
 կարգութեան նպատակաւ ըստ պայ-
 մանաց դաշնադրութեանն Բարիզու, 30
 մարտ 1856, վերջին տարիներուս դի-
 պաց և Այստեֆանոյի նախաշաւիղ դաշ-
 նագրութեամբ վախճան առած պա-
 տերազմէն ծագած ինդիրսերն ՅԱ-
 ՐԵԼՍ, միաձայնութեամբ կարծիքյայտ-
 նեցին թէ Տէրութեանց ժողովոյ գու-
 մարումը լաւագոյն միջոցն էր իրենց
 մէջ համաձայնութիւնը դիւրացրնելու .

Հետեւաբար վերոյիշեալ Վեհափառ
 և Նախագահն գաղղիական Հասարա-
 կապետութեան իրենց կողմանէ լիազօր
 պատուիրակ կարգեցին առաջիկայ ան-
 ձինքը .

Մեհիմ Բրիտանիոյ վեհ . Թագու-
 հին և Հնդկաց կայսրուհին՝

իւր առաջին նախարար Պիգոնսֆիլտ
 կոմսը, արտաքին գործոց նախարար
 Սովորովի Մարգիլոն, և Գերլինի անդ-
 դիական դեսպան Լորտ Օտոյ Ռըսէլ .

Աշատրիոյ վեհ . կայսրն՝

իւր առաջին և արտաքին գործոց

ՄԱՆՈՒՅԻՒՆԻՆ . — Առաջիկայ դաշնադրութեանիմէջ լիազօր նախարարաց այլ և այլ ախազուներն,
 ինչպէս սահմանադին վրայ դանուած տեղերուն անուանքն համառօտութեան համար զանց
 առնուեցան :

Նախարար Անտրաշի կոմսը, Գերլինի
 աւտորիական դեսպան Քարոյի կոմսը,
 և Հռոմայ աւտորիական դեսպան Պա-
 րոն Հայմերլէ .

Գաղղիոյ Հասարակապետութեան
 Նախագահն՝

իւր արտաքին գործոց նախարար Պ .
 Վատինիկոն, Գերլինի գաղղիական դես-
 պան Մէն-Վալիէ կոմսը, և արտաքին
 գործոց նախարարութեան քաղաքա-
 կան գործոց վերատեսուլ Պ . Տէրըէ .

Գերմանիոյ վեհ . կայսրն՝

իւր նախարարաց նախագահ և մեծ
 քարտուղար Պիամարը իշխանը, արտա-
 քին գործոց նախարար Պ . Էնէսդ Պիւ-
 լով, և Բարիկոու գերմանական դեսպան
 Հոհէնլյոց իշխանը .

Խուալիոյ վեհ . Թագաւորն՝

իւր արտաքին գործոց նախարար
 Գորդի կոմսը, և Գերլինի իտալական
 դեսպան տը Լոնէյ կոմսը .

Ռուսաց վեհ . կայսրն՝

իւր մեծ քարտուղարն ու արտաքին
 գործոց նախարարն Կորչագով իշխա-
 նը, Լոնտրայի ռուսական դեսպան Շու-
 վալով կոմսը, և Գերլինի ռուսական
 դեսպան Պ . Մ' Ռւպրիլ .

Օսմանեանց վեհ . Մարդանն՝

իւր հասարակային շինութեց նախ-
 արար Ալէքսանդր Գարաթէոդորի Բա-
 շան, զօրապետ Մէհմէտ-Ալի Բաշան,
 Գերլինի օսմանեան դեսպան Սատուլ-
 լահ Պէյ .

Որք ըստ առաջարկութեան արքունիքն է Աւարտոյ-Հունգարիոյ, և ըստ հրաժրանաց արքունիքն գերմանիոյ, գումարութեան՝ Պերլին լիազօր իշխանութեան վկայագրերով, որք օրինաւոր գտնուեցան : Եթ բարեբաղդարար մէջ չերնին համաձայնութիւն հաստատուելով, հետեւեալ գայինքը կռեցին :

Յօդուած 1. Պուլզարիա ինքնուրոյն և հարկատու իշխանութիւն մ'եղած է վեհ . Սուլդանին գերիշխանութեան ներքոյ . քրիստոնեայ կառավարիչ մը և ազգային զինուորութիւն պիտի ունենայ :

Յօդ. 2. Պուլզարիոյ իշխանութեան սահմանը պիտի ըլլայ, հիւսիսէն դանուրի աջ ափունքը, Սերություն հին սահմանագլուխէն մինչև Սիիհստրէի արևելակողմն որոշուելիք կէտ մը, և անկէ գէպ ի Սև ծով՝ Մանկալիսայի հարաւակողմը Ռումանիոյ հողոյն կից : Հարաւէն՝ սահման պիտի ունենայ Պալքանայ դոսին :

Սյն սահմանագծին որոշումն ստորագրող տէրութեանց կողմանէ կարգեալ եւրոպական Յանձնաժողովյ մը ձեռօր պիտի կատարուի հետեւեալ պայմաններով .

1. Յանձնաժողովը նկատողութեան պիտի առնու այն անհրաժեշտ հարկը՝ զոր ունի վեհ . Սուլդանն՝ արևելեան Ռումէլիի կողմանէ Պալքանի սահմանագլուխները պաշտպանելու :

2. Սամազովի բոլորտիքը մինչև 10 քիոմէտր հեռաւորութեամբ ամրութիւն պիտի չըրնայ շնուռիլ :

Յօդ. 3. Պուլզարիոյ իշխանն ազատարար պիտի ընտրուի ժողովրդէն և պիտի հաստատուի բարձրագոյն Դրոնէն՝ հաւանութեամբ տէրութեանց : Եւրոպական մեծ տէրութեանց գահակալ ազգատոհմերուն ոչ մէկ անդամը չի կրնար Պուլզարիոյ իշխան ընտրուիլ :

Իշխանական աթոռոյն թափուր մնացած ժամանակ, նոր իշխանին ընտրութիւնն ալ նոյն պայմաններով և նոյն ձեռով պիտի կատարուի :

Յօդ. 4. Պուլզարիոյ երևելեաց ժողովն 'ի թունովա գումարուելով, իշխանին ընտրութենէն առաջ իշխանութեան վարչական կանոնադրութիւնը պիտի պատրաստէ :

Այս տեղուանքն ուր Պուլզարք խառնեն թուրք, Ռումէն, Յոյն, և որիշ ժողովոց հետ, ընտրութեանց և վարչական կանոնադրին խմբագրութեան մասին այն ժողովուոց ունեցած իրաւունքն ու շահերն 'ի հաշիւ պիտի առնուին :

Յօդ. 5. Հետեւեալ տրամադրութիւնները Պուլզարիոյ հասարակային իրաւանց հիմն պիտի բռնուին :

Կրօնական հաւատալեաց և դաւանութեանց տարբերութիւնն երբէք պիտի չկրնայ մէկու մը դէմ հանուիլ իրբն բացառութեան կամ անկարողութեան պատճառ 'ի մասին քաղաքային և քաղաքական իրաւանց վայելման, հասարակային պաշտամանց և պատուոց, կամ այլ և այլ արուեստից և ճարտարութեանց գործածման ուր տեղ և ըլլայ :

Ամեն կրօնից ալլատութիւնն ու արտաքին պաշտամինքն ապահովեալ են Պուլզարիոյ բոլոր բնակչաց՝ ինչպէս նաև օտարաց համար, և բնաւ արգելք պիտի չդրուի այլ և այլ հասարակութեանց թէ նուիրապեսական կազմաւորութեան և թէ իրենց հոգեոր զինոյն հետունեցած յարաբերութեանց :

Յօդ. 6. Պուլզարիոյ առժամանակայ վարչութեան տնօրինութիւնը կայսերական ռուս տեսչի մը ձեռքը պիտի ըլլայ մինչև որ երկրին վարչական կանոնադրութիւնն աւարտի : Օսմանեան տեսուչ մը, ինչպէս նաև ներկայ դաշնադրութիւնն ստորագրող միւս տէրութեանց կողմանէ յատկապէս պատուիրակ կարգեալ հիւպատուններն անոր աջակցելու պիտի կողուին՝ այդ առժամանակեայ վարչութեան գործողութիւններուն հսկելու համար :

Պատուիրակ հիւպատուաց մէջ անհամաձայնութիւն ծագած ժամանակ՝

մեծամասնութիւնը պիտի որոշէ . իսկ եթէ մեծամասնութեան և ռուս կամ օսմանցի տեսչին մէջ անհամաձայնութիւն ծագի , դաշնադիր տէրութեանց կոստանդնուպօլիսի գեսպաններն 'ի խորհուրդ գումարուելով որոշումն պիտի տան :

Յօդ . 7 . Առժամանակեայ կառավարութիւնը պիտի չկրնայ ինն ամսէն աւելի երկարաձգուիլ , ներկայ դաշնադրութեան վաւերացումները փոխանակուած օրէն հաշուելով :

Երբոր վարչական կանոնադրութիւնը շինուի , անմիջապէս պիտի ձեռնարկուի Պուլզարիոյ իշխանին ընտրութիւնն հաստատուելուն պէս , նոր կազմութիւնը պիտի գործադրուի 'ի իշխանութիւնն իւր ինքնորինութիւնը լիովին վայելել պիտի սկսի :

Յօդ . 8 . Առևտրական և նաւային դաշնադրութիւններն , ինչպէս նաև օտար տէրութեանց հետ դրան կնքած և ցարդ 'ի գործադրութեան եղող բուլը պայմանադրութիւններն ու կարգադրութիւններն հաստատ պիտի մնան Պուլզարիոյ իշխանութեան մէջ , և ընտրութիւնութիւն պիտի չըլլայ ոչ մէջ տէրութեան նկատմամբ , մինչև որ անոր հաւանութիւնը չառնուի :

Պուլզարիոյ մէջն անցնող վաճառուց բնաւ անցատուը պիտի չառնուի :

Ամեն տէրութեանց ազգակիցներն ու տուրքեալ կատարեալ հաւասարութեամբ պիտի նկատուին :

Օտար հպատակաց ապահարկութիւններն ու արտօնութիւններն , ինչպէս նաև հիւպատոսական իրաւասութեան և պաշտպանութեան իրաւունքն որք հին դաշնադրութեամբ և սովորութեամբ հաստատեալ են , լիովին գործադրելի պիտի մնան , քանի որ շահակից կողմանց հաճութեամբ չփոփոխուին :

Յօդ . 9 . Պուլզարիոյ իշխանութեան առ գերիշխան արքունիս հատուցանելիք տարեկան հարկը , զար Բ . Դրան

ցոյց տալիք Պանքային պիտի յանձնէ , ներկայ գանձնադրութիւնն ստորագրող տէրութեանց համաձայնութեամբը պիտի որոշուի նոր կազմաւորութեան գործադրուելուն առաջին տարւոյն վերջը : Եթէ այլ հարկն իշխանութեան երկրէն ելած հաստութից միջին հաշուոյն վրայ պիտի հաստատուի :

Օսմաննեան տէրութեան հասարակաց պարտուց մէկ մասը Պալզարիոյ ընկնելով երբոր տէրութիւնք անոր հատուցանելիք հարկն որոշն , պարտուց բաժինն ալ արդար համեմատութեամբ մը նկատողութեան պիտի առնուն :

Յօդ . 10 . Ռուսուուգ-Վառայի երկաթուղոյն ընկերութեան նկատմամբ օսմաննեան կառավարութեան ունեցած պարտականութիւններն Պուլզարիոյ պիտի անցնին ներկայ դաշնադրութեան վաւերացմանց փոխանակութեան թուականէն սկսեալ : Հին հաշիւները Բ . Դրան , Պուլզարիոյ կառավարութեան և երկաթուղոյն ընկերութեան մէջ համաձայնութեամբ պիտի կարգադրուին :

Նմանապէս երպարական թուրքիոյ երկաթուղոյն աւարտման ու կցման , ինչպէս նաև վարչութեան նկատմամբ Աւարոյ-Հունգարիոյ և վարիչ ընկերութեան հետ Բ . Դրան կնքած պայմաններէն Պուլզարիոյ ընկած բաժինը Պուլզարիոյ իշխանութեան պիտի անցնի :

Այս խնդրոց կարգադրութեան համար հարկ եղած պայմանադրութիւններն Աւարոյ-Հունգարիոյ , Սերուիոյ և Պուլզարիոյ իշխանութեան հետ մէկ տեղ պիտի կնքուին , հաշուութեան կընքուելէն անմիջապէս ետքը :

Յօդ . 11 . Օսմաննեան զօրքն ալ պիտի չկենայ Պուլզարիոյ իշխանութեան մէջ , բոլոր հին բերդերը պիտի քանդուին Պուլզարիոյ իշխանութեան ծախիքը մինչև մէկ տարի , և եթէ հնար է՝ աւելի տուած : Տեղական իշխանութիւնն անմիջապէս միջոցներ ձեռք պիտի առնու զանոնք քանդելու հա-

մար, և պիտի չկընայ նոր բերդեր շինել տալ: Բ. Դուռըն իրաւունք պիտի ունենայ ուզածին պէս տրամադրելու օմանեան կառավարութեան վերաբերեալ պատերազմական և ուրիշ նիւթերն, որոնք ՑՈ յունուարի զինադադարման գօրութեամբ Դանութի պարագուած բերդերուն մէջ մնացած ըլլան, ինչպէս նաև Շումշահ և Վառնայի բերդերուն մէջ գտնուածները:

Յօդ. 12. Խալամե ուրիշ կալուածատեար և հողատէրը, որոնք Պուլզարիոյ իշխանութենէն դուրս բնակութիւն հաստատեն, պիտի կրնան իրենց անշարժ ստացուածքը պահե վարձու տալով կամ ուրիշ անձանց ձեռք մատակարարելով:

Թուրք-Պուլզար յանձնածողով մը երկու տարուան մէջ պիտի կարգադրէ պետական կալուածոց և վագրիներուն ՚ի հաշիւ Բ. Դրան վաճառելու կամ մատակարարելու եղանակին վերաբերեալ խնդիրները:

Պուլզարիոյ իշխանութեան ժողովուրդներն օմանեան տէրութեան ուրիշ երկիրներուն մէջ ուղևորած կամ բնակած ժամանակ՝ օմանեան իշխանութեանց և օրինաց պիտի հպատակին:

Յօդ. 13. Պաքաններուն հարաւակողմը գաւառ մը կազմուած է, որ արևելեան Ռումելի պիտի կոչուի, և Ասուլգանին քաղաքական և զինուորական ուղղակի իշխանութեան ներքոյ պիտի մնայ վարչական ինքնորինութեան պայմաններով և քրիստոնեայ կառավարիչ մ' ունենալով:

Յօդ. 14. Արևելեան Ռումելիի սահմաններն են՝ Հիւսիսէն և Հիւսիսային արևմուղղէն՝ Պուլզարիա, և հետեւեալ երկրացուցին մէջ նշանակուած տեղերը պիտի բովանդակէ:

Յօդ. 15. Վեհական Սուլդանը պիտի ունենայ Ռումելիի գաւառին թէ ցամաքային և թէ ծովային սահմանաց պաշտպանութիւնն հոգալու ամլու-

թիւններ շինելով և անոնց մէջ զօրք պահելով:

Գաւառին ներքին բարեկարգութիւնը բնիկ ոստիկանսւթեան զինուորսերով պիտի պահպանուի տեղական զինուորութեան մ' աջակցութեամբ:

Այս երկու գնդերուն հրամանատար սպանները Սուլդանէն պիտի անուանուին, և կազմութեանն համար բնակչաց կրօնքն ՚ի հաշիւ պիտի առնուի ըստ տեղեաց:

Վեհականը կը խոստանայ արեւելեան Ռումելիի սահմանաց ամրութիւններուն մէջ Պաշը-Քօրուք, Զէրքէզ և ոյ և իցէ անկանոն զօրք չգործածել: Ասկէ զատ սոյն ծառայութեան սահմանեալ կանոնաւոր զօրքն երբէք պիտի չկրնան բնակչաց մէջ բնակիլ: Գաւառին մէջէն անցած ժամանակին ալ բնակութիւն պիտի չընեն:

Յօդ. 16. Ռումելիի գաւառին կառավարիչը կամ կուսակալն իրաւունք պիտի ունենայ օմանեան զօրքը կանչելու երրոր գաւառին ներքին կամ արտաքին ապահովութիւնը վտանդի մէջ ընկնայ: Նախատեսեալ պատահականութեան մէջ Բ. Դուռը Պաշնադիր տէրութեանց կոսուանդնուպօլիս նըստող գեսապաններուն պիտի ծանուցանէ այս որոշումն, ինչպէս նաև զայն արդարացնող հարկերն:

Յօդ. 17. Արևելեան Ռումելիի կուսակալը Բ. Դուռէն պիտի անուանուի հինգ տարուան համար, Պաշնադիր տէրութեանց հաւանութեամբ:

Յօդ. 18. Ներկայ Պաշնադրութեան վաւերացմանց փոխանակութենէն անմիջապէս յետոյ Եւրոպական Յանձնաժողով մը պիտի կազմուի, որոյ պաշտոնը պիտի ըլլայ՝ արևելեան Ռումելիի կազմութեան ծրագիրը շինել օսմանեան Դրան հետախորհրդակցութեամբ: Սոյն Յանձնաժողովը մինչեւ երեք ամիս պիտի սրոշէ կուսակալին իշխանութիւններն ու իրաւունքն, ինչպէս նաև գաւառին վարչական դատական և ելմատական դրութիւնն, սկզբնակէտ բռնելով

վիլայ էրներու վրայ չինուած այլ և այլ օրէնքներն և կոստանդնուպոլիսի դեսպանախորհրդայն ութիւրորդ նստին մէջ եղած առաջարկութիւններն :

Արևելեան Ռումէլիի համար որոշուել լիք տրամադրութեանց բովանդակութիւնը կայսերական հրովարտուակի մը նիւթ պիտի ըլլայ, զոր Բ. Դուռը պիտի հրատարակէ, և տէրութեանց պիտի հաղորդէ :

Յօդ. 19. Մինչև որ նոր կազմութիւնն ի գլուխ ելլէ, արևելեան Ռումէլիի գաւառին ելեմտական վարչութիւնն եւրոպական Յանձնաժողովը պիտի տնտեսէ Բ. Դրան հետ համաձայնութեամբ :

Յօդ. 20. Դրան և օտար տէրութեանց մէջ կնքուած և կնքուելիք ամեն դաշնադրութիւնք, պայմանադրութիւնք և կարգադրութիւնք, ինչպէս օսմանեան կայսրութեան ամեն երկիրներուն նոյնպէս և արևելեան Ռումէլիի մէջ զործադրելի պիտի ըլլան: Օտարազգեաց ստացած ազատութիւններն ու արտօնութիւններն, ինչ և ալ ըլլայ անոնց վիճակը, պիտի յարդուին այդ գաւառին մէջ: Բ. Դուռը կը խոստանայ որ կրօնից ազատութեան վրայ տէրութեան ընդհանուր օրէնքներն ի նպաստ ամեն կրօնից պահպանել տայ

Յօդ. 21. Արևելեան Ռումէլիի երկաթուղեաց մասին Բ. Դրան իրաւունքն ու պարտականութիւններն ամբողջապէս կը կենան:

Յօդ. 22. Պուլզարիոյ և արևելեան Ռումէլիի մէջ ուստահան գրաւող զօրաց գումարն 50000 պիտի չանցնի, և պիտի բազկանայ վեց բաժին հետևակազօրէ և երկու բաժին հեծեւազօրէ: Առանց ծափը գրաւեալ երկիրը պիտի հոգայ: Գրաւող զօրքն իւր հազարդակայութիւնները պիտի պահէ Ռուսիոյ հետ, ոչ միայն Ռումանիոյ մէջն երկու պիտութեանց մէջ կնքուելիք կարգադրութեանց համեմատ, այլ և Սև ծովունաւահճախտներէն, վառնա-

յէն ու Պուրկազէն, ուր պիտի կրնան հարկ եղած միջնարանոցները կազմել ցորչափ ժամանակ որ տնէ գրաւումը: Արևելեան Ռումէլիի և Պուլզարիոյ գրաւումն անուղղութիւնն Ռուսաց կայսերական զօրքէն ինն ամիս որոշուած է ներկայ գաշնազրութեան վաւերացմանց փոխանակութեան թուականէն: Ռուսաց կայսերական կառավարութիւնը կը խոստանայ իննամսեայ պայմանաժամէն ետք մինչև երեք ամիս իւր զօրքը քաշել՝ Ռումանիայէն անցունելով և ամբողջապէս զայն ալ պարպելով:

Յօդ. 23. Բ. Դուռը կը խոստանայ, կրէտէ կղզւոյն մէջ խղճի մտօք գործադրել 1868 թուոյն վարչական կանոնադրութիւնն արդար դատուած քարենակութեամբը:

Նմանօրինակ կանոնադրութիւնք, տեղական պիտույից յարմարեալ, ի բաց առնյով կրէտէի չնորհուած ապահարկութիւնը, հաւասարապէս պիտի մը տցուին ու գործադրութիւն եւրոպական թուրքիոյ ուրիշ մասանց մէջ, որոնց համար յատուկ կազմութիւնն մը նախատեսուած չէ սոյն գաշնազրութեան մէջ:

Բ. Դուռն յատուկ Յանձնաժողովոց պիտի յանձնէ այն նոր կանոնադրութեանց մանրամասն պարագաները խմբագրել իւրաքանչիւր գաւառաց մէջ: Մոյն Յանձնաժողովոց մէջ տեղացի տարրն ընդարձակապէս ներկայացեալ պիտի ըլլայ:

Այս աշխատութեանց արդիւնքն ըլլայիք կազմական ծրագրերը Բ. Դրան քննութեանը պիտի ներկայանան, նա ալ հրատարակելէ և գործադրութեան գնելէ առաջ արևելեան Ռումէլիի համար կազմուած եւրոպական Յանձնաժողովուն կարծիքը պիտի առնու:

Յօդ. 24. Եթէ պատահէ, որ Բ. Դուռն և Յունաստան՝ Պերլինի տէրութեանց խորհրդոյն տասնեւերկերորդատենագրութեան մէջ նշանակեալ սահմանադրութիւնն առաջարկական կամտածանիլ, Գերմանիա, Աւստրո-

Հունգարիա, Գաղղիա, Մեծն-Բրիտանիա, իտալիա և Ռուսիա իրենց կը վերապահեն՝ բանակցութիւնները դիւրացնելու համար իրենց միջնորդութիւնն առաջարկել երկու կողմանց։

Յօդ. 25. Պոսնիոյ և Հէրսէքի նահանգներն Աւստրո-Հունգարիոյ կառավարութեանը պիտի յանձնուին, ո՞ր Սերուիոյ և Գարատաղի մէջտեղ տարածուած հովիպազարի դաւառին վարչութիւնն իւր վրայ առնուլ չուզելով, ասմանեան վարչութիւնը պիտի շարունակէ այն տեղը։ Սակայն քաղաքական նոր վիճակն ինչպէս նաև ճամբաներուն ազատութիւնն ու ապահովութիւնն ան վրդով պահելու համար Աւստրո-Հունգարիա իրեն իրաւունք կը վերապահէ պահապան գորդ զնել, և Պոսնիոյ հին կուսակալութեան այս մասին բովանդակ տարածութեան վրայ զինուորական և առևտրական ուղիները շնել։

Ասոր համար Աւստրո-Հունգարիոյ և Թուրքիոյ կառավարութիւնն իրենց կը վերապահեն պարագաներուն վրայ խոր հրդակցիւ։

Յօդ. 26. Գարատաղի անկախութիւնը կը ճանշուի թ. Պոնէն և բոլոր այն միւս գանչապիր տէրութիւններէն՝ որք ցարդ չէին ընդունած։

Յօդ. 27. Գանադիր տէրութիւնը համաձայն են հետեւալ պայմաններուն վրայ։

Գարատաղի մէջ կրօնական հաւատալեաց և դաւանութեանց տարրերութիւնը պիտի վըրնայ մէկու մը դէմ հանուիլ իրեն բացառութեան կամ անկարողաթեան պատճառ ՚ի մասին քաղաքային և քաղաքական իրաւանց վայելման, հասարակային պաշտամանց և պատուոց, կամ այլ և այլ արուեստից և ճարտարութեամց գործածման, ուր տեղ և ըլլայ։

Ամեն կրօնից ազատութիւնն ու արտաքին պաշտամունքն ապահովեալ են Գարատաղի բոլոր բնակչաց՝ ինչպէս նաև օտարաց համար, և բնաւ արգեց

պիտի չըրուի այլ և այլ հասարակութեանց թէ նուիրապետական կազմաւորութեանն և թէ իրենց հոգեւոր զըլիսյոն հետ ունեցած յարաբերութեանց։

Յօդ. 28. Գարատաղի նոր սահմաններն հետեւալ կերպի որոշուած են։

Յօդ. 29. Անթիվարի և ծովեղերքը Գարատաղի հետ միացած են հետեւալ պայմաններով։

Այս երկրին հարաւակողմը գտնուող երկիրներն որոշեալ սահմանագծին համեմատ մինչև Պյանա գետը, բովանդակելով մէջ նաև Տուշինեոյ, Թուրքիոյ պիտի վերադառնան։ Սրբայի հողը մինչև Նշանակեալ հիւսիսային սահմանագիծը Դաղմատիոյ հետ պիտի միանայ։

Գարատաղցիք կատարեալ ազատութիւն պիտի ունենան Պյանայի վրայ նաւարկելու։ Գետին անցած տեղերուն վրայ ամրութիւն պիտի շինուի, բաց անոնցմէ որք հօքուրայի քաղաքին պաշտպանութեան համար հարկաւոր ըլլան։ բայց քաղաքէն վեց հազարամէդր հեռաւորութենէ անդին պիտի չտարածուին։

Գարատաղ պիտի չկրնայ պատերաղմանաւ և նաւային դրոշակ ունենալ։

Անթիվարի նաւահանգիստն և Գարատաղի բոլոր ջուրերը փակուած պիտի միան ամեն ազգաց պատերազմանաւուց։

Գարատաղի հողին վրայ՝ ճնին և ծովեղերաց մէջտեղ գտնուած ամրութիւնը պիտի քանդուին, և նոր ամրութիւնն պիտի չկրնան շինուիլ այն կազմելը։

Թէ Անթիվարի և թէ Գարատաղի ծովեղերաց բարեկարգական և առողջապահական հսկողութիւնն Աւստրո-Հունգարիա պիտի ընէ եղերապահ թեթեւ շոգենաւուց միջնաց։

Գարատաղ պիտի ընդունի Դաղմատիոյ մէջ գործադրեալ ծովային օրէնսդրութիւնը։ Աւստրիա-Հունգարիա ալ կը խստանայ Գարատաղի առևտրական գրուին պաշտպանութիւն ընել իւր հիւսիսատուաց ձեռք։

Գարատաղի իւր նոր հողին մէջ կառուղի և երկաթուղի մը շինելու և դորածելու իրաւանց վրայ պէտք է համաձայնի Աւտորոյ-Հունգարիոյ հետ։ Այս ճամբաներուն վրայ երթեւեկութիւնը կատարելապէս աղատ պիտի ըլլայ։

Յօդ. 30. Գարատաղի հետ միացեալ երկիրներուն մէջ կալուած կամ անշարժ ստացուածք ունեցող իշլամներն և այլք, որք Գարատաղի իշխանութեան հողէն դուրս բնակիլ ուղեն, կրնան իրենց անշարժ ստացուածքը պահել վարձու տալով կամ ուրիշ անձանց ձեռք տնտեսելով։

Մէկու մը ստացուածքը չի կրնար ձեռքէն առնուիլ, բայց եթէ հասարակաց օգտի համար, ըստ օրինի, և կանխաւ հատուցումն ընելով։

Թորքերէ և Գարատաղիներէ խառն Յանձնաժողովոյ մը պիտի յանձնուի՝ մինչև երեք տարի՝ կարգադրել Պետութեան ստացուածոց և վազլիքաց վաճառման գործածութեան և շահեցուցման եղանակին վերաբերեալ բոլոր գործերն, ինչպէս նաև աննոց մէջ մասնաւորաց ունեցած շահերուն վերաբերեալ խնդիրները։

Յօդ. 31. Գարատաղի իշխանութիւնը կոստանդնուպօլսի մէջ և ուրիշ հարկաւոր դատուած սեղեր Գարատաղի գործակատարներ գնելու համար ուղղակի օսմաննեան Դրան հետ պիտի բանակցի։

Օսմաննեան երկիրն մէջ ճանապարհորդող կամ բնակող Գարատաղիկ՝ միջաղային օրինաց ընդհանուր սկզբանց և Գարատաղուցոց նկատմամբ հաստատեալ սովորութեանց համեմատ օսմաննեան օրինաց և իշխանութեանց պիտի հնազանդին։

Յօդ. 32. Գարատաղի դինուորները ներկայ գաշնազրութեան վաւերաց մանց փոխանակութեանէն մինչև քսան օր, կամ եթէ հնար է՛ աւելի առաջ, պիտի պարզեն իշխանութեան նոր սահմաններէն դուրս գտնուող երկիրները՝ զորս այս միջոցիս գրաւած են։

Օսմաննեան զօրքն ալ մինչև քսան օր պիտի քաշուին Գարատաղի թողուած տեղերէն, Սակայն տասնեւհինգ օր աւելի պայմանաժամ մը պիտի շնորհուի օսմաննեան զօրաց, որպէս զի ամրոցներէն մեկնին և անոնց մէջ զտնուած պաշարներն ու նիւթերը փոխադրեն։ Խոկ անմիջապէս փոխադրելն անկարելի եղած նիւթոց ցուցակը շնուեն։

Յօդ. 33. Ներկայ գաշնազրութեամբ Գարատաղի արուած նոր երկիրներուն բաժնին ընկած օսմաննեան պարորը Գարատաղի վրայ ընկելով, Տէրութեանց երեսիոխանները Բ. Դրան հետ խորհրդակցութեամբ անոր գումարը պիտի որոշեն արդար հիման մը վրայ։

Յօդ. 34. Գաշնազրի տէրութիւնք Սերուիոյ իշխանութեան անկախութիւնը կը ճանչնան հետևեալ յօդուածին մէջ նշանակեալ պայմաններուն կապելով։

Յօդ. 35. Սերուիոյ մէջ կրօնական հաւատալեաց և գաւանութեանց խըստութիւնը պիտի չկրնայ երբէք մէկու մը դէմ հանուիլ իրք բացառութեան կամ անկարողութեան պատճառ՝ ի մասին քաղաքային և քաղաքական իրաւանց վայելման, հասարակային պաշտամանց և պատուոց, կամ այլ և այլ արուեստից և ճարտարութեանց գործածման, ուր տեղ և ըլլայ։

Ամեն կրօնից ազատառթիւնն ու արտաքին պաշտամունքն ապահովեալ են Սերուիոյ բոլոր բնակչաց՝ ինչպէս նաև օտարաց համար, և բնաւ արդեկը պիտի չդրսի այլ և այլ հասարակութեանց թէ՛ նուիրապետական կազմաւորութեանն և թէ իրենց հոգեւոր գլխուն հետ ունեցած յարաբերութեան։

Յօդ. 36. Սերուիա հետևեալ սահմանագծին մէջ պարունակեալ երկիրները կը ստանայ։

Յօդ. 37. Մինչև որ նոր կարգադրութիւնք կնքուին, Սերուիոյ մէջ բնաւ փոխանակութիւն պիտի չըլլայ օտար երկիրներու հետ ունեցած առևտրական յարաբերութեանց մասին։

Սերուիայէն անցած վաճառուց համար փոխանցութեան որևէ է տուրք պիտի չառնուի բնաւ :

Օտար հպատակաց ազատութիւններն ու արտօնութիւններն՝ ինչպէս նաև հիւպատոսաթան իրաւասութեան և պաշտպանութեան իրաւունքներն՝ ինչպէս որ կան այսօր, լիովին պիտի գործադրին, քանի որ շահ ունեցող տերութեանց հետ համաձայնութեամբ փոխուած չըլլան :

Յօդ. 38. Եւրոպական Թուրքիոյ երկաթուղոյն աւարտման, կցման, ինչպէս շինուելիք գծերուն վարչութեան նկատմամբ Աւարոյ-Հունգարիոյ և վարիչ ընկերութեան հետ Դրան կնքած պայմաններէն Սերուիոյ ընկած բաժինը Սերուիոյ պիտի անցնի :

Այս խնդրոց կարգադրութեան համար հարկ եղած պայմանադրութիւններն Աւարոյ-Հունգարիոյ, Դրան, Սերուիոյ, և իւր ձեռնհատութեան սահմանին մէջ Գուլգարիոյ իշխանութեան հետ մէկ տեղ պիտի կնքուին ներկայ դաշնադրութեան կնքուելէն անմիջապէս յետոյ :

Յօդ. 39. Սերուիոյ հետ միացած երկիրներուն մէջ անշարժ կալուած ունեցող իսլամիք, որ Սերուիոյ իշխանութեան երկրէն դուրս ընակութիւն հաստատելուղին, պիտի կրնան իրենց անշարժ ըստացուածքը պահել, վարձու տալով կամ ուրիշ անձանց ձեռք մատակարարելով :

Թուրք-Սերուիացի Յանձնաժողով մը երեք տարուան մէջ պիտի կարդալը Քետական կալուածոց և վագրիներուն 'ի հաշիւ թ. Դրան վաճառելու, շահեցընելու կամ գործածելու եղանակին վերաբերեալ բոլոր գործերն, ինչպէսնաև անոնց մէջ մասնաւորաց շահերուն վերաբերեալ խնդիրներն, եթէ գտնուին :

Յօդ. 40. Մինչև որ Թուրքիոյ և Սերուիոյ մէջ դաշնադրութիւն մը կնքուի, սամանեան երկրին մէջ ուղեղող կամ բնակող Սերուիացիք միջազգային իրա-

ւանց ընդհանուր ակզրանց համեմատ ընդունելութիւն պիտի գտնեն :

Յօդ. 41. Սերուիացոց զօրքը ներկայ դաշնադրութեան վաւերացմանց փոխանակութենէն մինչև տասն և հինգ օր պիտի քաշուին այն տեղերէն՝ որք Սերուիոյ նոր սահմաններէն գուրս են :

Օմաննեան զօրքն ալ նոյն պայմանաժամանում մէջ պիտի քաշուին Սերուիոյ թողուած տեղերէն : Մակայն աւելի պայմանաժամամբ մը կը չնորհուի իրենց՝ թէ ամրութիւններէն մեկնելու և անոնց մէջ գտնուած պաշարներն ու նիւթերը գուրս հանելու, և թէ անմիջապէս շվերցուելիք նիւթոց և այլոց հաջուեցուցակը շինելու համար :

Յօդ. 42. Ներկայ դաշնադրութեամբ Սերուիոյ տրուած նոր երկիրներուն բաժնին ընկած օմաննեան պարտուց մասը Սերուիոյ վրայ մնալով, տէրութեանց կ. Պոլսի երեսփոխանները Բ. Դրան հետ համաձայնութեամբ անոր գումարը պիտի որոշեն արդար հիման մը վրայ :

Յօդ. 43. Դաշնադրիր տէրութիւնք Ռումանիոյ անկախութիւնը ճանանալով՝ հետևեալ երկու յօդուածոց մէջ նշանակուած պայմաններուն կը կապեն :

Յօդ. 44. Ռումանիոյ մէջ կրօնական հաւատալեաց և դաւանութեանց տարբերութիւնը պիտի չկրնայ երբէք մէկու մը գէմ հանուիլ իբրև բացառութեան կամ անկարողութեան պատճառ 'ի մասին քաղաքային և քաղաքական իրաւանց վայելման, հասարակային պաշտամնոց և պատուոց, կամ այլ և այլ արուեստից և ճարտարակութեանց գործածման, ուր տեղ և ըլլայ :

Ամեն կրօնից ազատութիւնն ու արտաքին պաշտամնութիւնն ապահովեալ են Ռումանիոյ բոլոր բնակչաց՝ ինչպէս նաև օտարաց համար, և բնաւ արդեք պիտի չգրուի այլ և այլ հասարակութեանց թէ նուիրապետական կազմաւորութեանն և թէ իրենց հոգենոր զըլիսոյն հետ ունեցած յարաբերութեանց :

Ամեն տէրութեանց հպատակները՝
վաճառականք և այլն՝ առանց կրօնից
խորութեան կատարեալ հաւասարու-
թեամբ պիտի բռնուին Ռումանիոյ մէջ։

Յօդ. 45. Ռումանիա Ռուսիոյ վեհ։
Կայսեր կը վերագրածունէ Պետարա-
պիոյ երկրին այն մասն որ 1856 թուղին
Բարիզի գաշնադրութեամբ Ռուսիայէն
անշատուած է։

Յօդ. 46. Դանուրի Տէղան ձեացը-
նող կղզիներն, ինչպէս նաև Ջձերու
կղզին, և Քիլիա, Սուլինա, Մահմա-
տիէ, Խապչա, Թուլչա, Պապտատաղ,
Հրշօփ, Քէսմիէննէ և Մէժիտիէ քա-
ղաքները պարունակող Թուլչայի գա-
ւառը Ռումանիոյ հետ կը միանայ։ Աս-
կէ զատ Տոպրունայի հարաւակողմը
Սիլիսթրէի արևելակողմէն մինչև Սև
ծով և Մանկալիոյ հարաւակողմը յան-
դող երկիրն ալ Ռումանիոյ կը մնայ։

Մահմանագծին որոշումը Պուլղարիոյ
սահմանները գծերու պաշտօն ունեցող
եւրոպական Յանձնաժողովոյն ձեռք
պիտի կատարուի։

Յօդ. 47. Ջուրերուն և որսարանոց
բաժանման խնդիրը Դանուրի եւրոպա-
կան Յանձնաժողովոյն իրաւարու-
թեանը պիտի յանձնուի։

Յօդ. 48. Ռումանիայէն անցնող վա-
ճառուց համար անցատուրք բնաւ պի-
տի չառնուի։

Յօդ. 49. Ռումանիոյ մէջ հիւպատո-
սաց արտօնութիւններն ու իրաւասու-
թիւնները կանոնաւորելու համար պայ-
մանագրութիւններ կը նայ կնքել Ռու-
մանիա։ Ստացեալ իրաւունքներն ան-
վրթար պիտի մնան քանի որ շահակից
կողմանց և Ռումանիոյ համաձայն հա-
ւանութեամբը չափաւորուած կամ փո-
փոխուած չըլլան։

Յօդ. 50. Մինչև որ հիւպատոսաց
արտօնութիւններն ու իրաւունքները
կանոնաւորող գաշնադրութիւնն մը կը ն-
քուի ընդ մէջ թուրքիոյ և Ռումանիոյ,
օսմաննեան երկիրներուն մէջ ուղևորող
կամ բնակող ուումէն հպատակներն և

Ռումանիոյ մէջ ուղևորող կամ բնակող
օսմաննեան հպատակներն ուրիշ եւրո-
պական տէրութեանց հպատակներուն
երաշխաւորեալ իրաւունքները պիտի
վայելեն։

Յօդ. 51. Հասարամկային շինութեանց
և սյլ նմանօրինակ ձեռնարկութեանց
մասին Բ. Դրան իրաւունքներն ու պար-
տականութիւնները Ռումանիոյ պիտի
անցնին, իրեն թողուած երկիրներուն
համար։

Յօդ. 52. Դանուրի վրայ նաւարկու-
թեան ազատութեանը համար յանուն
եւրոպական շահուց ապահովեալ ե-
րաշխաւորութիւններն անեցնելու հա-
մար՝ գաշնադիր տէրութիւնք կ'որոշեն,
որ գեախն բոլոր անցած տեղերուն ե-
ղերքը երկաթի-Դանէն մինչեւ բերան-
ները գտնուած բոլոր բերգերն ու ամ-
րութիւնները պիտի քանդուին, և նո-
րեր պիտի շինուին։ Բնաւ պատերազ-
մական նաւ պիտի շինայ Դանուրի վը-
րայ նաւարկել երկաթի-Դանէն վար, ի
բաց առեալ մեթե նաւերն՝ ոք հսկո-
ղութեան և մաքսական ծառայութեան
համար պիտի գործածուին։ Սակայն
Դանուրի բերանն սպասող տէրու-
թեանց շոգենաւերը պիտի կը նան մին-
չեւ կալաց ելլել։

Յօդ. 53. Դանուրի եւրոպական
Յանձնաժողովն, որուն մէջ Ռումանիա
ալ ներկայացուցիչ պիտի ունենայ, այ-
սուհետեւ ալ իւր պաշտօնը պիտի շա-
րունակէ մինչեւ կալաց, կատարելապէս
անկախ ըլլալով երկրական իշխանու-
թիւնէն։ Անոր իրաւանց, արտօնու-
թեանց և պարտականութեանց վերա-
բերեալ ամեն դաշնագրութիւնք, կար-
գալըրութիւնք և որոշմունք վերահաս-
տատուած են։

Յօդ. 54. Եւրոպական Յանձնաժո-
ղովոյն տևողութեան համար որոշուած
պայմանաժամկետն աւարտելէն տարի
մ'առաջ, տէրութիւնք համաձայնու-
թեամբ պիտի որոշեն անոր իշխանու-
թեան երկարածումը կամ հարկաւոր
գատուած փոփոխութիւնները։

Յօդ. 55. Երկաթի-Դրանէն մինչև կալոց նաւարկութեան և գետային սստի. կանութեան ու հակողութեան կանոն. ները պիտի շինուին եւրոպական Յանձնաժողովին՝ գետեզերեայ պիտութեանց պատուիրակներուն գործակցութեամբ, և կալացէն վար գտնուած մասին համար որոշուած կամ որոշուելիք կանոնադրութեանց հետ համաձայնեւ լու վիճակի մէջ դրուին :

Յօդ. 56. Պանուրի եւրոպական Յանձնաժողովն Օձերու կղզւոյն վրայի փարոսները վառ պահելն ապահովելու համար՝ պէտք եղած կարգադրութիւնը պիտի ընէ որուն հետ որ անկ է :

Յօդ. 57. Երկաթի-Դրան և ջրվէժներուն կողմէ նաւարկութեան դէմ ելած արգելքները բառնալու սահմանեալ շինութեանց կատարումն Աւտրոյ-Հունգարիոյ յանձնուած է : Գետին այն մասին եղերքը գտնուող պետութիւնք՝ սայն շինութեանց օգտին համար պահանջուելիք ամեն դիւրութիւնները պիտի չնորհեն :

Յամին 1871 մարտ 13 Լոնտրայի գաշնադրութեան վեցերորդ յօդուածն, որ այդ շինութեանց ծախքը գոցելու համար առժամանակեայ սակ մ'առնելու իրաւանց կը վերաբերի, անփոփոխ կը մնայ ՚ի նպաստ Աւստրոյ-Հունգարիոյ :

Յօդ. 58. Բ. Դուռը Ռուսիոյ տէրութեան կը թողու Ասիսյ մէջ Արտահանայ, Ղարսի և Պագումի գաւառները, Պաղումի նաւահանգստով հանդերձ, ինչպէս նաև Ռուս-Թուրքական հին սահմանին և հետեւալ սահմանագծին մէջնեղ գտնուած երկիրները :

Նոր սահմանն Այստէֆանոյի գաշնադրութեան որոշած գծին համեմատ Սկ. ծովին սկսելով կ'երթայ մինչև Արդուինի հարաւակողմն և խօրտայի հիւսիսային արևմտակողմը կէտ մը, անտի ուղիղ գծով կ'երկարի մինչև ձորիս գետը, կ'անցնի գետն և կ'երթայ Ասխմիխէնի արևելակողմէն ուղիղ գծով գէպ՝ ՚ի հարաւ, և կը կցուի Այստէֆանոյի գաշնադրութեան մէջ նշանակեալ Ռուսական

սահմանագլմին՝ Նարիմանի հարաւաւ. կողմը կէտի մը վրայ, Օլթին Ռուսիոյ թողով. Անըն կէտէն սահմանն արևելքը կը դառնայ, թէպէնէն կ'անցնի, որ Ռուսիոյ կը մնայ, և կը յառաջնայ մինչև ՚ի բէննէք գետ, Սոյն գետին ընթացքին հետևելով դէպի հարաւ կ'ուղղուի, Պարտէզն և Ենիքէյը Ռուսիոյ թողով, Գարախօնէն դիւղին արևմտաւ. կողմը կէտէ մ'անցնելով կ'երթայ Մըժնկերտ, ուղիղ գծով կը շարունակէ գէպ՝ ՚ի Գաստաղ լեռն գագաթն, և հիւսիսէն Երասմիի և հարաւէն Եփրատայ (Մուրատ սու) գետաբերաններուն մէջտեղը ջրոց բաժանման գծէն անցնելով կ'երթայ կը յանդի մինչև ուղական հին սահմանը :

Յօդ. 59. Ռուսիոյ Վեհ. Կայսրը կը յայտնէ թէ Պաղումն էսպէս առետրական ազատ նաւահանգստութիւն ունելու դիւտաւորութիւն ունի :

Յօդ. 60. Ալաշկերտի հովիտն և Պայադիտ քաղաքքը, զոր Այստէֆանոյի դաշնադրութեան իննեւտամներորդ յօդուածը Ռուսիոյ թողած է, թուրքիոյ կը վերադառնան :

Բ. Դուռը Պարսկաստանի կու տայ Քօթուրի քաղաքն ու հողն, ինչպէս որ որոշուած է թուրք-Պարսկական սահմանները գծելու համար կազմուած Անդլյ-Ռուս Յանձնաժողովներու մէջ, և անոնց ապահովութիւնն երաշխաւորել Զերքէզաց և Քրդաց գէմ։ Այս նպաստակաւ ձեռք առած միջոցները պարբերաբար պիտի ծանուցանէ տէրութեանց, որը անոնց գործադրութեանը պիտի հսկեն :

Յօդ. 61. Բ. Դուռը կը խոստանայ առանց այլ ևս յապաղելու գործադրել այն բարովումներն ու բարենորոգումները, զորս տեղական պէտքերը կը պահանջեն Հայոց բնակած գաւառներուն մէջ, և անոնց ապահովութիւնն երաշխաւորել Զերքէզաց և Քրդաց գէմ։ Այս նպաստակաւ ձեռք առած միջոցները պարբերաբար պիտի ծանուցանէ տէրութեանց, որը անոնց գործադրութեանը պիտի հսկեն :

Յօդ. 62. Բ. Դուռը կրօնական ազատութեան սկզբունքն անխախտ պահելու և ամենընդարձակ կերպիւ ընդլույնելու կամք յայտնելով, գաշնադիր տէ-

րութիւնք անոր այս ինքնայօժար յայտ-
արարութիւնը կ'արձանագրեն :

Յսմանեան տէրութեան ոչ մէկ մա-
սին մէջ կրօնի տարրերութիւնը պիտի
չկրնայ մէկու մը դէմ հանուիլ իրեւ-
պատճառ բացառութեան կամ անկա-
րողութեան քաղաքային և քաղաքական
իրաւունքներ գործածելու, հասարա-
կային պաշտամանց և պատուց ընդ-
ունուելու կամ այլ և այլ արուեստներ
ու ճարտարութիւններ գործածելու մա-
սին : Ոմն մարդ՝ առանց կրօնի խըտ-
րութեան՝ վկայութիւն տալու պիտի
ընդունուի դատարանաց առնել :

Ամեն կրօնից աղասութիւնն ու ար-
տաքին արարողութիւններն ապահո-
վեալ են ամենուն, և բնաւ արդելք
պիտի չդրուի այլ և այլ կրօնական հա-
սարակութեանց թէ նուիրապետական
կազմաւորութեանն և թէ իրենց հո-
գեր զինոց հետ ունեցած յարաբերու-
թեան :

Ամեն ազգաց եկեղեցականները ,
ուխտաւորներն ու կրօնաւորները՝ թէ
եւրոպական և թէ ասիական ժուրչից
մէջ ուղևորած ժամանակին՝ մի և նյոյն
իրաւունքն ու արտօնութիւնները պիտի
վայելն :

Թուքրիոյ մէջ թէ վերոյիշեալ ան-
ձանց, և թէ անոնց կրօնական և բա-
րեգործական հաստատութեանց նկատ-
մամբ՝ ՚ի Ս. Տեղիս և այլուր՝ տէրու-
թեանց դեսպաններուն ու հիւպատոս-
ներուն պաշտօնական պաշտպանու-
թեան իրաւունքը ճանշուած է :

Գաղղիոյ ստացած իրաւունքներն
յատկապէս վերապահեալ են, հետևա-
բար Ս. Տեղինաց մէջ ներկայ վիճակին
դպչիլքնաւ ներելի չէ :

Աթոս լերան (Այնօրօղ) կրօնաւոր-
ներն, ինչ և ըլլայ իրենց ծնած երկիրն,
ասկէ առաջ ունեցած սեփականու-
թեանց և իրաւանց մէջ պիտի մնան, և
առանց բացառութեան կատարեալ ի-
րաւունք և արտօնութիւն պիտի վայե-
լն :

Յօդ. 63. 1856 մարտ 30ին բարիդի
դաշնագրութեան՝ ինչպէս նաև 1874
մարտ 13ին Լոնորայի դաշնագրութեան
այն ամեն տրամադրութիւններն՝ որք
ներկայ գաշնագրութեամբ խափա-
նուած կամ փոփոխուած չեն, հաստա-
տուն կը մնան :

Յօդ. 64. Ներկայ դաշնագրութիւնը
պիտի վաւերանայ, և վաւերացումները
պիտի փոխանակուին՝ ՚ի Պեռլին մինչեւ
երեք շաբաթ, և աւելի կանուին՝ եթէ
կարելի է :

Ի հաստատութիւն այսմ, իւրագան-
չիւր տէրութեանց միազօր երեափո-
խաններն ստորագրեցին և իրենց զի-
նանշանովը կնքեցին :

Արարեալ՝ ՚ի Պեռլին յերեքտասանն-
րողում աւուր ամենան յուկիսի հա-
զար ութ հարիւր եօթանասուն և ութ
ամին :

(Ստորագրութիւնք)

Պէտօնաֆիւս. – Սլքալըրի. – Օտօ-Ռուսէլ:
Անտրաշի. – Քարօվի. – Հայմերլի:
Վատինկուն. – Ահն-Վալել. – Հ. Տէրրէ:
Պիսմարք. – Պիւլով. – Հոհենլուէ:
Լ. Գորգի. – Լոնէ:
Կորչաքով. – Շուվալօֆ. – Տ. Ռուպիւլ:
Ալ. Գարաթէոդորի. – Մէհմէտ Ալի. – Սատուլահ:

